

ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԾՆՆՂԱԲԱՅՅՐՆ Է ՀՈԳԻՈՅՍ

Հայ Առաքելական Սալր Եկեղեցին ողջ հայութիւնն է՝ Քրիստոսի անունով մկրտուած, պարզ ռամիկէն միջնէ հոգեւոր սպասաւոր. Ան ամէն բանի մէջ է եւ ամէն բանէն վեր:

Հայ Եկեղեցին կրօնական հաւաքականութիւն մը չէ միայն, այլեւ, որպէս հաստատութիւն, հայկական հոգեւոր եւ ազգային ողջ արժէքներու կրողն է, նաեւ՝ ծննդաւայրը եւ պաշտպանը: Հայ ժողովուրդը քրիստոնէայ դառնալով վերածնեցաւ Եկեղեցւոյ մէջ մտաւոր եւ հոգեւոր առումներով՝ սմուելով Յիսուս Քրիստոսի յառաջ բերած մարդասիրութեան, հաւասարութեան, իմաստութեան եւ բարոյական բարձր արժէքներու աղբիւրէն:

Քրիստոսի համբարձումէն վերջ առաջին տարիներէն սկսեալ, երբ Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալները քրիստոնէութիւնը հիմնադրեցին Հայաստան աշխարհի մէջ, Հայ Եկեղեցին դարձաւ եւ կը մնայ հայ ազգին տէրն ու պաշտպանը յաիտեան՝ որպէս անանձնականի եւ եղբայրասիրութեան քարոզիչ: Հայ Եկեղեցւոյ ծոցէն ստացանք հաւատք, գիր ու դպրութիւն, մշակոյթ եւ արուեստ, նաեւ՝ պաշտպանութիւն հոգեւոր, ֆիզիկական եւ քաղաքական առումներով: Երբ խաղաղութեան մէջ էինք, Ան մեզի տուաւ հաւատք, հոգեւոր արժէքներ եւ մշակոյթ, երբ ուժացման եզրին էինք՝ տուաւ գիր, դպրութիւն եւ ազգային գաղափարախօսութիւն.- երբ թշնամին կը յարձակէր մեր երկրի վրայ, տուաւ հայրենասիրութիւն, քաջազուն զինուոր եւ պատերազմի առաջնորդ, զէնքը ձեռքին կանգնեցաւ թշնամին առջեւ եւ նահատակուեցաւ վասն հաւատքի, վասն հայրենեաց.- երբ բռնակալի լուծին տակ էինք, տուաւ ազգային արժանապատուութիւն, ոգի եւ ազատագրման ճիգ.- երբ պետականութենէ զրկուած եւ որբ էինք, դարձաւ պետութիւն եւ մայր եւ պահապան.- երբ եսապաշտ էինք եւ պառակտուած, հաշտարար միջնորդ էր եւ անանձնականի քարոզիչ.- երբ ուզեցին մեզ կոտորել, առաջին արիւնը իր խորաններուն վրայ հոսեցաւ, առաջին հոգեհանգիստը իր կամարներուն տակ հնչեցաւ.- երբ վերածնեցանք, առաջին ճիշդ իր աւազանէն լսուեցաւ .- երբ ցիրուցան եղանք, իր կամարներուն տակ մեզ հաւաքեց եւ միաւորեց՝ սիրտ տուաւ, մեզի համար դարձաւ հոգեւոր նեցուկ եւ խորհրդատու, երկրի յիշատակ, հայրենի օջախ, պատմութիւն, մշակոյթ, դպրոց եւ մայրենի լեզու.- երբ խեղճ էինք, քաջ դարձուց, երբ հպարտ էինք՝ խոնարհ, երբ քաղցած էինք, հաց տուաւ, երբ ծարաւ էինք՝ ջուր: Ո՛վ կրնայ պատմել եւ թուարկել սրբազան եւ յաւերժական այս կոթողի արժանիքները մեր ցեղին համար ...

Հայ Եկեղեցին լոյսի ճանապարհ է, որով կը քալէ հայ ժողովուրդը 2000 տարի շարունակ եւ պիտի շարունակէ իր երթը դէպի յաւերժութիւն:

Հայ Եկեղեցին զանձարան մըն է, ուրկէ իր պէտքերը կանոն մեր ժողովուրդը դարաւոր իր ճամբորդութեան ընթացքին:

Հայ Եկեղեցին կամուրջ մըն է նիւթականէն դէպի հոգեւոր, անցատրէն դէպի յաւերժութիւն:

Փորձեցէ՛ք անջատել հայ ժողովուրդը իր Եկեղեցիէն, կը չորնայ ան արևէն խորշակահար խոտի պէս:

Թագաւորութիւններ, պետութիւններ, կազմակերպութիւններ, արժէքներ ու գաղափարներ, դէպքեր ու դէմքեր կու գան ու կ'անցնին կ'երթան, բայց Հայ Եկեղեցին կայ ու կը մնայ ...

Երանի՛ անոնց որոնք իրենց Սալր Եկեղեցւոյ սատար կը կանգնին :

ՏՐՂԱՏ ՔԱՀԱՆԱՅ ԲԱԶԻԿԵԱՆ

Հեռ: 06 60 42 96 77

Էլ. Հասցէ: pere.dertad@yahoo.fr

L'ÉGLISE ARMÉNIENNE EST LE BERCEAU DE MON AME

L'Église Arménienne est l'ensemble des arméniens baptisés au nom de Jésus Christ depuis le simple croyant jusqu'au serviteur de Dieu. Elle est dans toute chose et au-dessus de tout.

L'Église Arménienne n'est pas seulement une communauté religieuse. Gardienne de ses valeurs spirituelles, pilier de son identité, elle est le lieu de naissance du peuple arménien. La nation arménienne devenant chrétienne en 301 vécut une renaissance spirituelle et intellectuelle au sein de l'Église se nourrissant des valeurs humaines et morales d'égalité et de sagesse apportées par notre Seigneur Jésus Christ.

Depuis les premiers jours après l'Ascension de Jésus, quand les apôtres St. Thaddée et St. Barthélémy implantèrent le christianisme en Arménie, l'Église Arménienne est et demeure le gardien et le défenseur du peuple arménien. Au sein de l'Église nous avons reçu la foi, la sagesse, l'écriture et l'éducation, la culture et l'art, mais aussi le secours spirituel, physique et politique au cours de l'histoire. Quand nous étions en paix, elle nous a donné l'écriture, l'école, l'éducation et une idéologie nationale. Quand les ennemis nous ont attaqués, elle nous a donné l'amour de la patrie, l'héroïsme, des soldats et des généraux courageux. Elle s'est dressée contre les ennemis, l'arme à la main et est tombée pour la foi et pour la patrie. Quand nous étions sous le joug d'un tyran, elle nous a donné une dignité nationale, l'esprit de liberté et la force de se libérer. Quand nous étions sans état et orphelins, elle est devenue état, mère et gardienne. Quand nous étions égoïstes et divisés, elle était un intermédiaire et le prêcheur de fraternité. Lorsque notre peuple fut massacré, elle fut au premier rang des martyrs et la première messe de requiem fut entendue sous ses arcs. Quand nous sommes ressuscités, le premier cri retentit de ses bassins de baptême. Quand nous étions pauvres, elle nous a fait courageux, quand nous étions fiers, elle nous a fait humble, quand nous avions faim, elle nous a donné de la nourriture, quand nous avions soif, elle nous a abreuvé.

Dispersés aux quatre coins du monde, elle nous rappelle et nous réunit sous ses arcs. Refuge spirituel elle est la gardienne de la mémoire de toute une civilisation, de sa langue et de sa culture.

Qui peut énumérer toutes les valeurs de ce monument sacré pour notre peuple...

L'Église Arménienne est un chemin de lumière, sur lequel marche le peuple arménien depuis 2000 ans.

Essayez de séparer les arméniens de leur Église, ils se dessècheront comme l'herbe au soleil.

Des royaumes, des états, des organisations, des idéologies, des personnages viennent et disparaissent, mais l'Église Arménienne existe et restera pour l'éternité...

Bénis soient ceux qui soutiennent leur Église, Mère des Arméniens !

Père Dertad Bazikyan

Calendrier religieux

Samedi 02 Août : Fête de notre St apôtre Thaddée et de la vierge Santoukhd

Samedi 09 Août : Fête du Saint Concile universel d'Ephèse (431) et des deux cents patriarches.

Samedi 16 Août : Fête de Choghagat de St Etchmiadzine selon la vision de St Grégoire L'Illuminateur.

Dimanche 17 Août: *Assomption de la Sainte Vierge*, bénédiction du raisin. **L'achat du raisin est assuré par l'Eglise. Apportez votre contribution en faisant un don.**

Lundi 18 Août à 11:00 : *Office de Requiem à l'Eglise pour tous les défunts.*

Mardi 26 Août : Fête de Saint Joachim et de Sainte Anne, parents de Marie, mère de Dieu et des Saintes femmes de l'embaumement. Fête de celles qui portent le nom **Youghaber**.

Dimanche 31 Août : 3^{ème} Dimanche après l'Assomption. Découverte de la ceinture de la Mère de Dieu.

ANNONCE

Les travaux de rénovation de l'intérieur de l'Eglise sont en cours.

Que Dieu bénisse les donateurs qui ont permis de démarrer ce projet.

La contribution de chacun de nous est vitale à la concrétisation de cette entreprise. Faites un don et laissez une trace dans l'histoire de notre Eglise Arménienne.

Gardez le contact avec votre Eglise St Tatéos St Bartoghiméos en allant sur la page facebook : église apostolique arménienne Saint Tatéos de St. Antoine



Eglise Apostolique Arménienne Diocèse de France

Eglise Sourp TATEOS (St. Thaddée) Sourp PARTOGHIMEOS (St. Barthélémy)
Evangelisateurs - Illuminateurs de l'Arménie

Août 2014

«Verapokhoum»

Dimanche 17 Août : Assomption de la Vierge Marie
L'achat du raisin est assuré par l'Eglise. Apportez votre contribution en faisant un don.



27 Traverse de l'Eglise, 13015 Marseille
Tel : 04 91 65 56 75

Paroisse : 15^{ème} arrondissement, Septèmes les Vallons, Les Pennes Mirabeau, Bouc Bel Air, Cabriès-Calas, Ventabren, Gardanne, Simiane-Collongue